

Հ Ա Յ Ա Կ Ա Խ Ա Ն Ե Ր Ա Խ Ա Վ Ա Լ Ե Մ Ի Ա Խ Ա Յ Ա Ն (*)

(Եղիշ Պատրիարք Տերէկեանի վախնանման բառասունդին առքիւ)

«Յամեայնի բնծայցուցի՛ զանձինս ձեր
իրեւ զպաւօնեայս Ասունծոյ» (Բ. ԿՈՐՆԹ., Զ. 4)

Այսօրուան ձաշու ընթերցուածք Առաքելական թուղթերէն՝ առնուած էր Պոզոս Առաքեալի առ Կորնթացիս ուղղած երկրորդ նամակէն (Զ. գլուխ), որուն մէջ Քրիստոսի վարդապետութեան ճշմարտութիւնները ժողովուրդի կեանքին մէջ թարգմանող և տարածող Մեծ Առաքեալը սատազնելի յստակատեսութեամբ կը բնորոշէ այն յատկանիշները, որոնք հիմնական նախադրեալներն ու ազդուագոյն միջոցներն են Աստուծոյ պաշտօնեայի անձն ու տառաքելութիւնը արդեցնելու տեսակէտէն:

Աստուծոյ պաշտօնեան, Առաքեալին մտածողութեան և կեանքի փարձառութեան մէջ, Աստուծոյ գործակիցն է, իր խօսքերն ու գործերը ունին միայն մէջ ուղղութիւն՝ յառաջ տանիլ Աստուծութորդույն՝ Երկնուուր Վարդապետին փրկագործական առաքելութիւնը: Սա կ'ենթագրէ ոչ միայն սէր և նուիրում, այս բառերուն սովորական և ընթացիկ գործածութեան մէջ այնքան գունաթափած իմաստովը, այլ մանւաւանդ կամաւոր յանձնառում բոլոր տեսակի նեղութեանց, չարչարանքի, վիշտի, հարուածի, տքնութեան: Սա կը նշանակէ համբերութեամբ, քաղցրութեամբ, անկեղծ սիրով յառաջ տանիլ Աստուծոյ գործը, ի հազորդութիւն ընդ Աստուծոյ՝ այդ գործի աղրիւրին և զան շինութեան ժողովրդեան՝ այդ գործի նպատակակէտին:

Այդ գործի ոգիին և մեթոտին մասին Առաքեալին կատարած ցուցմունքներու շարքին մէջ կայ այն մէկը որ կ'ըսէ. «(Մի ազգուիք) ո՛չ փառքէն և ո՛չ անարդանքէն, ո՛չ գովասանքէն և ո՛չ պարաւանքէն»:

Այս բառերը ընտրեցի այսօր սրպէս խորհրդածութեան նիւթ, որովհետեւ այս Սուրբ Պատարագի աւարտին, այս Մայր Տաճարին մէջ. պիտի կատարուի հոգեհանգըստեան արարողութիւն ի հանդիսա հոգւոյն Երաւանակէմի Պատարիարք՝ Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեանի, իր վախճանման քառասունքին առ իթովզ: Արդարեւ, Փետրուար 1ին, մինչ ոմբակոծութիւնը ահաւոր գոռումներով լիցուցած էր ամբողջ մթնոլորտը Պէյրութի արեւելեան այս շրջաններուն, մինչ արձակուող ոռումբերն ու փամփուշաները զոհեր կը խլէին ժողովուրդէն և ահաւոր քանդումներ կ'առաջացնէին այս շէն քաղաքին մէջ, մինչ մարդիկ, վախէն հալածական, գետնայարկերու մէջ ապաստան կը փնտուէին, վերջին հեռաւայնը որ արտասահմանէն ստացայ կը գուժէր անակնկալ վախճանումը Եղիշէ Պատարիարք Սրբազնին: Յարմար գատեցինք որ այսօր, համեմատաբար հանգարտած կացութեան մէջ, վախճանման քառասունքի առ իթովզ, իր յիշատակը արժանաւորապէս ոգեկոչուի կաթողիկոսարանիս Մայր Տաճարին մէջ, աղօթք մատուցուի ի խաղաղութիւն իր վաստակեալ հոգիին և յարգանք՝ իր հոգեռորական, գրական, կրթական, մշակութային և վարչական գործունէութեան:

* * *

Ութսուն տարիներ ապրեցաւ ան ի վերայ երկրի: Կեանք առաւ Վասպուրական աշխարհի Ռշտունեաց գաւառին մէջ, ոչ շատ հեռու Նարեկայ վանքէն. և ահա իր աշքերը փակեց Հայաստան բուրող Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքին մէջ: Մանկութիւնը ապրեցաւ իր հայրենական հողին վրայ: Պատանութիւնը՝ որբաշնարհի մէջ, նախ իրաքեան հողին վրայ, գաղթակայանի յատուկ նսեմ պայմաններու տակ և ապա յԵրուսաղէմ: Իր կազմաւորման երիտասարդական ամենէն կարեռը շրջանը

(*) Քարոզ՝ խօսուած Անթիլիասի Մայր Տաճարին մէջ, 11 Մարտի Կիրակի օրը:

ապրեցաւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Ժառանգաւորոց վարժարանին մէջ, ուր կար կենսատու և հոգեշէն չունչը Դուրեան Եղիշէ Պատրիարքի, որ այնքան խոր ներգործութեամբ խմորեց իր բանաստեղծական բնատուր տաղանդը: Հոգեորականութեան առաջին տարիները ապրեցաւ միտքի և հոգիի մեծութիւններով ծալկած հայկական Երուսաղէմին մէջ, ուր Թորգոմ Պատրիարքի, Շահան Պէրպէրեանի, Յակոբ Օշականի նման անձնաւորութիւններ ոգեկան լոյսով կը պայծառացնէին հայոց դարաւոր վանքը 1930-1940 տարածուող տաօնամեակին: Եղաւ մտերիմը անոնց, հազորդակից՝ անոնց հոգեկան և գաղափարական հարստութեանց և գործակից՝ անոնց մարդակերուղական, դրական և իմացական ճգնութեան կրօնական, իմաստափրական, հայագիտական, դաստիարակչական և գրական սպասաւորութեան առաքելութեան մէջ:

Եղաւ Տեսուչ Ժառանգաւորոց Վարժարանի, վարեց խմբագրութիւնը «Սիոն» ամսագրին, աշխուժօրէն և տիրաբար մասնակցեցաւ վանքի վարչական կեանքին Տնօրէն ժողովոյ իր անդամակցութեամբ և, ապա, Լուսարտարապետական իր պաշտօնով: Ըստարուեցաւ Պատրիարքական Տեղապահն: Եօթը տարիներ ետք, Միաբանութեամբէջ ծագած ներքին վէճներու և պայքարներու հետեւնքով, հեռացուեցաւ Միաբանութեանէն: Չորս տարիներ (1956-1960) ապրեցաւ տեսակ մը աքսորական կեանքով: Վլատարանդիք, ինչպէս ինք կը սիրէր ըսել, և բանաստեղծութիւններ ստարագրել Ապա վերադարձաւ իր սիրած տունը, և ընտրուեցաւ Պատրիարք 1960 ին: Վերջի երեսնամեակը իր կեանքին՝ անցուց Պատրիարքական գահուն վրայ:

* * *

Իր կեանքի ուրուագծային այս պատկերին մէջ իր անձը ի յայտ եկաւ որպէս

— Բանասեղծ: բանաստեղծի իր կերպարը մնաց կենդանի իր արեղայութեամբէջնէն մինչև Պատրիարքական դահ: Մանաւանդ սկզբնական տարիներուն, հոգեկան խոր ապրումներու երգիշը եղաւ, իր բանաստեղծութեան տառագձը քաղելով գլխաւարար Ս. Գրական աւանդութեանէն: Իր և Մազդապիհնեն Մելրամունէն կը մնայ ամենէն ցայտուն արտայայտութիւնը իր բանաստեղծական տաղանդին, որ կը սիրէր առաջնորդն պատկերաւոր գրական ստեղծումներով շնչաւորել իր գրիչը:

— Հայց, Եկեղեցւոյ Եերբողանար գրիչ:

Իր արձակ գրութիւնները, հատորներ և յօդուածներ, կը յայտնաբերեն իր մէջ Հայց: Եկեղեցւոյ աւանդութեան, գրական ժառանգութեան արժէքներուն, ուղղափառութեան անասանելիութեան և ազգային նկարագրի անկաշկանդ ջատագովը


— Հայրենիքի եւ հայութեան նախանձայոյզ ախոյիհան:

Իր կեանքին, խօսքին և գիրին մէջ հայութեան զգացումը այնպէս եղաւ: ինչպէս է արիւնը մարդու մարդին մէջ, Միջազգային, միջ-եկեղեցական երեսյթներ և հարցեր իր մէջ նօսրագոյն ներկայութիւն մըն էին, Հայ էր, զտորիւն, նոյնիս բարկ տեսակէն, որ հայութեան կամ Հայց: Եկեղեցւոյ ինքնութեան, ուղղափառութեան, ազգայնութեան և առհասարակ հայկականութեան անհաղորդ կամ վատահազորդ երկոյթներուն դէմ կ'արտայայտուէր, և ինչպէս ընդհանրապէս, բռւն, խածնող և սոյնիսկ երբեմն վիրաւորող գրչով:

— Երուսաղէմի վանքին եւ սրբաշելիաց մէջ հայութեան իրաւութեանուն ամբողջանուեր եւ արի պահապան:

Երուսաղէմը, հայկական Երուսաղէմը, իր գոյութեան բջիջներուն մէջ էր միախառնուած, և՝ մնաց այդպէս մինչև իր վերջին շունչը: 1948 թուականի Հրէտկան-Արտարական բախումներու ծանրագոյն և վտանգալից օրերուն, արթուն պահապէտ և նախանձայոյզ պաշտպանի իր հոգին պայծառօրէն գրուերուեցաւ: բռւն մը հաւատակից և եղբայրակից միաբաններու գլուխը կանգնած՝ ոգի ի բռին, հայկական

Դեկտեմբերի 1989-ին Արմեն Պատրիարք Հայոց Արքան Հայոց թագավորին հետ:



Երուսաղէմի զրահն ի մարմելի՝ պաշտպանեց վանքը անոր սպառնացող վտանգներուն դէմ և ժողովուրդը պահեց անվտանգ ի գաւիթս վանուցն Սրբոց Յակոբեանց:

Այլ կողմէ, օտար Եկեղեցիներէ և ազգեցութեան այլ գօտիներէ, սրբատեղեաց մէջ հայոց ձեռք բերած իրաւունքներուն և առանձնաշնորհումներուն սպառնացող որևէ փորձի դէմ՝ վահան ըրաւ իր անձը և թոյլ չտուաւ որ մեր հայրերէն հրիտակուած սուրբ աւանդը նսեմանայ կամ ստուերոտի:

* * *

Ողջ հայութեան ծանօթ իրողութիւն է, որ Եղիշէ Պատրիարքի կեանքն ու զործունութիւնը սահուն, խաղաղ և ներդաշնակ ընթացք մը չունեցաւ, ու վայրի դալարուջ և առ ջուրս հանգստեանց չապրեցաւ ինք: Վանական ներքին խոռովութիւններ, ալեկոծումներ, տագնապներ, պայքարներ լայն տեղ գտան իր կեանքին մէջ: Անոնցմէ ոմանք արձագանգ գտան նաև հայ ժողովուրդի և Հայց. Եկեղեցւոյ ընդհանուր կեանքի ծիրին մէջ, ինչպէս Երուսաղէմի 23 ձեռագիրներու անհետացման և հետագային վերագարձի տիսուր պատմութիւնը, վարչական - հաշուական - կալուածական գործերու մէջ անկանոնութիւններու և զեղծումներու պարագաներ ժիտական անդրագարծումներու տեղի տուին: Այստեղ անոնց անդրագանալը անհարկի է: Երկար ու բարդ պատմութիւն են, որոնց մասին ինք իր կենդանութեան յաճախ սրբաց կերպով կ'արտայայտուէր: Այդ բոլորը թէն որոշ շուր մը կը բերեն իր վաստակին վրայ, բայց չեն կրնար շուր տակ բերել իր ծառայութեանց դրական ստեղծագործական այն նուանումները, որոնց շատ բան կը պարտի Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը, որովհետեւ այդ բոլորէն վեր՝ ինք իր հայրերու, նախորդ Պատրիարքներու ժառանգութիւնը և աւանդապահութեան ոգին պահեց առողջ և կենդանի: Իր մէջ սէրը հանդէպ Հայց. Եկեղեցւոյ և հայութեան՝ երբեք տկարութիւն չձանչցու, մանաւանդ Երուսաղէմի հայկական ներկայութեան ամուր պահպանման տեսակէտէն:

Տագնապներուն մէջ մնաց անայլայլ: Երբեմն անզիջող, միշտ խիզախ ու վըճռակամ, Պօղոս Առաքեալն քիչ առոջ մէջ բերուած խօսքը իր անձին վրայ կրնայ պատշաճօրէն տարագուիլ: «Մի ազդուիք ո՛չ փառքէն և ո՛չ անարգանքէն, ո՛չ դօշ վասանքէն և ո՛չ պարսաւանքէն»: Մնաց հաստատ իր կեցուած քններուն մէջ: յաճախ եղաւ բուռն և անսանձ իր արտայայտութիւններուն մէջ, ինչպէս ինք կ'ըսէր, չեղաւ շքանակով քաշուած գիծերու և թիւով ճշգուած հաշիւններու մարդը, բայց միշտ պահեց անյիշաշարութեան գիծ մը, և հաղորդական, սրտարուխ սիրտ մը:

Հայց. Եկեղեցւոյ ընդհանուր կեանքի ծիրին մէջ Եղիշէ Պատրիարք եղաւ հաւատացողը և ջտագովը մեր Ս. Եկեղեցւոյ միութեան և ամբողջականութեան և առհասարակ անոր իւրայատուկ առանձնադրաշմ նկարագրի և հիմնաւանդ կարգերու պահպանումին:

Բալորին ծանօթ է, որ 1950 - 1960 տասնամեակը Հայց. Եկեղեցւոյ ծոցին մէջ տագնապալից ծանրագոյն շրջան մը եղաւ կշմիած ին - Անթիլիսս յարաբերութիւններու և Երուսաղէմի Պատրիարքական ընտրութեան պայքարներու ծիրէն ներս: Տիսուր և անախորժ գէպքեր նոյն իսկ պատահեցան: Պատմականօրէն ծանրակշիռ այդ եղելութեանց մասնակից պատախանատու անձներէն մէկն էր նաև ինքը:

Հիմա, 30 տարիներու հեռաւորութենէն նայելով այդ կացութեան վրայ, որ այժմ հիմնովին և գրականօրէն յեղաշրջուած պատկեր մը կը պարզէ, և սրտամշ մանրուքներէն ու օրուան տաք հոգեբանութենէն դուրս եկած՝ անկարելի է ընդհանուր հայեցողութեամբ չտեսնել այն հիմնական գիծը որ Եղիշէ Պատրիարքի կեցուածքին մէջ կարեար նշանակութիւն ունեցաւ: Ան, հետեւ լով Երուսաղէմի իր նախորդ Պատրիարքներու էտկոն ուղղութեան՝ միշտ հաւատարիմ և յարգալից մնալով

Ա. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և անոր Գահակալին հանգէպ, բարեկամական, գործակցական և յարգալից վերաբերում ցուցաբերեց նաև հանգէպ Մեծի Տառն կիլիկիոյ Կաթողիկոսութեան, առաջնորդուած Հայց. Եկեղեցւոյ միութեան և ամբողջականութեան անշեղլի սկզբունքին համոզումէն:

Պատմական իրողութիւն է, որ կիլիկիոյ Ա. Աթոռը՝ սկզբնապէս ի Սրբ մայրաքաղաք՝ մէջտ սերտ յարաբերութեան մէջ էր եղած Երուսաղէմի Պատրիարքութեան հետ. Ի. դարու սկիզբին, 1903 ին, Սաղիմական Միաբան մըն էր, Սահակ Բ. Խավայեան Կաթողիկոս, որ նոր շրջան մը կը բանար կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատմութեան մէջ, Նոյն սերտակցութեան և սեղմ գործակցութեան ոգին տիրեց նաև կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիւասեան շրջանին, Եղիշէ Պուրեան և Խորգոմ Գուշակեան Պատրիարքներու գահակալութեանց բարգաւաճ և ծաղկուն տարիներուն:

Այս հիմնական ուղեգիծը անընդհատ և անշեղ շարունակուեցաւ կիլիկիեան Կաթողիկոսական Աթոռի և Երուսաղէմի Պատրիարքական Աթոռի միջն Եղիշէ Պատրիարքի գահակալութեան երեսուն տարիներու ընթացքին: Փախադարձ Կարիքներու օգտակարային մօտեցումէն շատ անգին և վեր՝ այդ յարաբերութիւնը զապանակուած էր այն խոր հասկացողութենէն, բայ որում՝ Հայց. Եկեղեցւոյ միութիւնը հայ ազգի ընդհանրական շահերուն համար կենսական պայման է:

Մեր նախորդներէն Զարեն և Խորէն երջանկայիշատակ Կաթողիկոսներուն հանգէպ եղացարական սիրոյ, անձնական բարեկամութեան և գործակցութեան իր զգացումներն ու տրամադրութիւնները մնացին տոկուն և անայլայլ:

* * *

Սիրելի՝ հաւատացեալներ,

Ահաւասիկ գիծեր ու նշմարներ իր անձէն և գործէն, որոնք այլևս պատմութեան անցնող իր կերպարին վրայ պիտի մնան որպէս բնորոշիչ պատկերում:

Անթիլիասի այս սուրբ խորանին վրայ, ուր ինք քանիցո պատարագիչ և քարոզիչ է եղած և իր բանաստեղծական պատկերաւոր խօսքի ոճով Աւետարանի և հայութեան ձայնն է հնչեցուցած, Մենք կ'աղօթնենք առ Ամենատարին Աստուած, որ

երկնային երանաւէտ խաղաղութեան մէջ ընդունի իր հոգին և իր քասատակը:

Կ'աղօթնենք առ Բարձրեալն Աստուած, որ Երուսաղէմի Պատրիարքութիւնը պահէ անփարձ և անվանգ, չնորհելով անոր ուխտեալ և զինուորեալ Միաբանութեան երկնային իմաստութիւն, նուիրումի վերագօրացում, գործունէութեան բարգաւաճում, որպէս սղի Ա. Յակոբեանց վահուց ջանը վառ մնայ և նորոգեալ պայծառութեամբ Ա. Լուսաւորչի կանթեղին լոյսը իր մէջէն առատօրէն չողացնէ հայ ժողովուրդի կեանքին մէջ:

Այս առիթով, եղացարական սրտակցութեամբ Մեր խոր ցաւակցութիւնները կը յայտնենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Հայրացին, և կը հայցենք Աստուծմէ որ երկար տարիներ չնորհէ իրեն, առողջութեան և երջանիկ ու բեղմնալից գահակալութեան անսպառ բարիքներով:

Մեր վշտագգած ցաւակցութիւնները կը յայտնենք Երուսաղէմի Պատրիարքութեան Մբրոց Յակոբեանց Միաբանութեան և նորընակի Պատրիարքական Տեղապահ Դերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկ. Մանուկեանին, խնդրելով Ամենատակալ Աստուծմէ, որ զօրացնէ զինք, երկնառաք իմաստութեան լոյսով առաջնորդէ իր քայլերը, որպէս զինք մօտիկ պատգային Երուսաղէմի Ա. Աթոռը օժտուի արժանաւոր Գահակալով և Սիրոնի բարձունքէն լոյսը առատօրէն ճաճանչէ Հայց. Եկեղեցւոյ և հայութեան կեանքին մէջ:

Յիշատակն արդարոց օրնութեամբ եղիցի:

ԳԱՐԵԳԻՆ Բ.

Կաթողիկոս Մեծի Տառն կիլիկիոյ